



## ԽՐԻՍԵԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԾՆՆԴԱՆ 200-ԱՄԵԱԿԸ

Խրիմեան Հայրիկ Հայ Առաքելական Եկեղեցւոյ նշանաւոր դեմքերէն մեկն է, թէ որպէս կղուական եւ թէ որպէս մտաւորական ու ազգային գործիչ:

Ան ծնած է Վասի մէջ 1820, Ապրիլ 4-ին:

Նախնական ուսումը ստացած է Վասպուրականի Լիմ եւ Կոտուց անապատներու վանական դպրոցներու մէջ:

1842-ին Պոլիս կը հաստատուի եւ կը զբաղի ուսուցութեամբ: Վաս վերադարձին մահացած գտած է իր ընտանիքին անդամները եւ որոշած է կուսակրօն դառնալ: 1854-ին վարդապետ ձեռնադրուած է:

Եղած է Վասի առաջնորդ եւ հրատարակած է «Արծուի Վասպուրական» թերթը:

1869-ին, Պոլսոյ պատրիարք ընտրուած է, սակայն հինգ տարի ետք հրաժարած է:



Որպէս հայ ազգի ներկայացուցիչ մասնակցած է 1878-ին Պերլինի մէջ գումարուած Պերլինի վեհաժողովին:

Վերադարձին՝ Հայոց Հայրիկ արտասանած է իր նշանաւոր «Երկաթէ Շերեփի» ճառը:

Խրիմեան հայրիկ այսպէս բնութագրած է ժողովը.

«Ժողովասրահին մէջ հերիսայով լեցուն հսկայ կաթսայ մը կար, անոնք որոնք ժողովի մասնակցած էին Երկաթէ շերեփով ստացան իրենց ուզած բաժինը, իսկ մենք՝ հայերս, որ մեր ձեռքին թուղթէ շերեփ ունեինք ձեռնունայն վերադանք ժողովէն»:

Ան իր այս ճառով կոչ կ'ուղիէր ժողովուրդին յոյս չինել օտարին վրայ, այլ՝ սեփական ուժով, զինեալ պայքարով, տիրանալ մեր արդար իրաւունքին:

Հայրենասէր, ազգասէր ու ազատատենչ Սկրտիչ Խրիմեան 1892-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուած է: Ժողովուրդին մեծ սերը վայելած Խրիմեան, ժողովուրդին կողմէ կոչուած է «Հայրիկ»:

Խրիմեան Հայրիկի գրական գործերն են՝ «Պապիկ եւ Թոռնիկ», «Դրախտի Ընտանիք» եւ «Սիրաք եւ Սամուել»:

Վախճանած է 29 Հոկտեմբեր 1907-ին եւ թաղուած Եշմիածնի մէջ:

Ի յիշատակ իր պատմական նշանաւոր ճառին շիրմաքարին վրայ դրուած է Երկաթէ շերեփ մը:

Թիւր Պատրիարք՝ Ռիթա Կաղեցւ-Տիքոնիքեցւ  
Նկարչաբորէց՝ Ռաֆահ Քեծիւնեցւ

# ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԵՆՔ ԱՌՈՂՋ ԱՊՐԻԼ

Ինքնաշարժ վարելու համար կարգ մը օրէնքներ պէտք է գիտնաս: Սակայն այդ օրէնքներուն գործնապէս հետեւելով է միայն որ անոնք բնական կը դառնան, եւ ինքնաշարժ վարելը աւելի հաճելի ու դիրին կ' ըլլայ:

Առողջապահական օրէնքներն ալ այսպէս են: Նախ զանոնք գիտնալու ես եւ գործածելէ ետք, անոնք բնական կ' ըլլան թէզի համար եւ առողջութեանդ հսկելը՝ նոյնիսկ հաճելի:

Առողջապահական այս օրէնքները հիմնուած են չորս եական սիներու վրայ՝ գիտութիւն ունենալ, առողջ մտածումներ մշակել, ճիշտ սովորութիւններ մշակել եւ մաքրութեան հոգ տանիլ:

Ամփոփ ձեւով կը ներկայացնենք առողջապահական օրէնքներ, որոնց հետեւելով պիտի կարենաս առողջ մնալ

1.- Չափաւորութեամբ ապրե՞: Ծատ քիչ քնանալը, շատ քիչ կամ շատ ուտելը, մարզանք չընելը եթէ երկար ժամանակ տեւեն, առողջութեանդ վրայ ժխտական ձեւով կ' ազդեն:

2.- Մաքուր եղի՞ր: Անձունդ եւ շրջապատդ մաքուր պահե: Յիշէ սակայն, որ շատ յաճախակի լոգանքը մորթին կը վնասէ:

3.- Չափաւոր կե՞ր: Սորվէ զանազաննել օգտակար եւ անօգուտ ուտելիքները:

4.- Բաւարար չափով մարզանք ըրէ: Մարմինդ եւ միտքդ հաւասարապէս մարզանքի պէտք ունին:

5.- Յանգիստ ընելու բաւարար ժամանակ տրամադրե՞: Յանգիստի տրուած ժամանակը բնա՛ւ ապարդիւն չէ:

6.- Մարմինդ պաշտպանե: Տունդ եւ հագուստներդ այնպէս մը թող ըլլան, որ մարմինդ կլիմայի անակնկալ փոփոխութիւններէ չազդուի:

7.- Օգտակար հետաքրքրութիւններ մշակե: Արթուն եւ արդար եղիր, առանց քննադատելու: Սորվէ զգացումներդ կառավարել: Առանց ուրիշները փորաւորելու արտայայտուիլ սորվէ:



## ԽԱՂԵՐ

Փորձեցնք հետեւեալ կախարդական քառակուսին ամբողջացնել յարմարթուանշաններով, և կատի ունենալով որ հողանական, ուղղահայեաց եւ շեղակի շարքերուն գումարը հաւասարի 27-ի: Օգտագործել 5-13 թիւերը:

	12		
8		9	11

Քանի՞ եռանկիւն կայ այս նկարին մէջ:

Կրնա՞ք գտնել զնդակը փոքր կողովին հասցնող ճամբան:

# ԱՌԻՒԾ ԱՐԵՎԱՆ

Սիմպան կը սուրայ: Նայան, Թիմոնն ու Բումպան կը միանան իրեն:

Կը հասնին երկիր:

Սիմպան յուզուած կը դիտէ ամայացած դաշտերը, սոված կենդանիները ու հօրեղբայրը, որ ժայռի մը վրայ անհոգ կը քնանար:

- Սիմպան՝, դո՞ւն ես,- կը բացագանչէ հօրեղբայրը տեղէն ցատկելով:

- Այո՛, ե՞ս եմ, իսկական արքան,- կը մռնչէ Սիմպան:

Հօրեղբայրը անմիջապէս կը յարձակի Սիմպային վրայ ու կը փորձէ բարձունքն վար գլտորել զայն:

Սիմպան ճիրաններով կը ճանկուտ ժայռը ու հազիւ կը ջանայ պահել ինքզինք:

Հօրեղբայրը կը շշնջայ. «Սիմպան՝, զաղունիք մը ունիմ տալիք քեզի. հայրդ ե՛ս սպանեցի. այստեղէն վար գլտորեցի. ճիշդ այնպէս, ինչպէս պիտի գլտորեմ քեզ հիմա»:

- Դո՞ւն, հայրս դո՞ւն սպանեցիր,- կ'ըսէ Սիմպան ու ամբողջ ուժով կը յարձակի հօրեղբօրը վրայ:

Վարը՝ Նայան ու ընկերները ահեղ պայքար կը մղէին բորենիներուն դէմ: Բորենիները սարսափահար կը փախչէին:

Վերը՝ ճակատագրական պահ էր: Հօրեղբայրը Սիմպայի ճիրաններուն ներքել կը պաղատէր.

- Սիմպան՝, գթա՛, մի՛ սպաներ զիս:

- Յեռացի՛ր, հեռացի՛ր այստեղէն ու անգամ մըն ալ մի՛ վերադառնար,- կը մռնչէ Սիմպան, ու հազիւ կռնակը դարձուցած՝ հօրեղբայրը կրկին կը յարձակի վրան ու երկութը մէկ կը գլտորին ժայռերուն վրայ:

Ահեղ կոիւ մը կը սկսի անոնց միջեւ:

Սիմպան Նայային յարձակման ծեւին դիմելով, բարձունքն վար կը շպօրտէ հօրեղբայրը ու կեր կը դարձնէ զայն սոված բորենիներուն:

Հօրեղբօր մահով սովն ու չարիքը կը չքանան այդ երկրէն:

Սիմპան կը դառնայ արքայ ու հաշտութեամբ կը կառավարէ երկիրը:

Նայան կը դառնայ թագուհի ու կը ծնի կորիւն մը:

Կորիւնին ծնունդով կը հրճուին թագաւորութեան մէջ զտնուող բոլոր կենդանիները:

Իմաստուն կապիկը ափ մը հող կ'առնէ գետնէն, կը սփռէ նորածին արքայի ճակտին, ցոյց կու տայ շնորհաւորութեան եկող կենդանիներուն ու կը բացագանչէ.

- Ապրի՛ նոր արքան:

(Վերջ)



# օՐ ԵՒ ԺԱՄԱՆՎԿ

Դժուար պիտի ըլլայ մեզի՝ երեւակայել առանց ժամացոյցի կեանք մը: Մենք ժամանակն կախեալ ենք:

Գտի՞ր թէ մեկ օրուան մէջ քանի՞ անգամ ժամանակը գիտնալու պէտք կը զգաս: Պիտի զարմանաս թէ կարծածէ շատ աւելի անգամներ կը նայիս ժամացոյցիդ:

Սակայն, ի՞նչ է ժամանակը:


Նորածինին համար մեկ օրը իր ամբողջ կեանքն է, մինչ 85-ամեայ ծերունիի մը համար՝ մեկ օրը իր կեանքին պատիկ մեկ մասնիկն է:

Եթե մտահոգ ենք, կամ՝ վախի մէջ, քանի մը վայրկեանը կրնայ ժամեր թուել, իսկ եթե ուրախ ենք, ժամերը շատ արագ կը սահին:

Պատկերացուր որ կ'ապրիս քարէ դարուն մէջ: Կեանք շատ դժուար եւ վտանգաւոր պիտի ըլլայ: Արեւի լոյսով անցուցած բոլոր ժամերդ պիտի յատկացնես ուտելիք հաւաքելու կամ որսալու: Արեւը կը ծագի, արեւը մարը կը մտնէ, մութը կը յաջորդէ: Այս շրջանը այսօր մենք որ կը կոչենք:

Ի՞նչ է օրը

Երկիրը ինքն իր առանցքին (երեւակայական գիծ մը, որ Հիւսիսային Բեւեռէն Յարաւային Բեւեռ կ'երթայ) վրայ կը դառնայ արեւմուտքեն արեւելք: Անոր լման շրջան ընելով կ'ունենաք օրը: Արեւը կը ծագի արեւելքեն եւ մար կը մտնէ արեւմուտքի մէջ: Ուր որ արեւին շողերը կը հասնին՝ ցերեկ կ'ըլլայ,



իսկ ուր որ շուրջ է, գիշեր կ'ըլլայ:  
Ցերեկուան ժամերուն այնպէս  
կը թուի, որ արեւը երկնակամարին  
վրայ կը շարժի: Ճիշդ է որ մենք  
չենք զգար, իրականութիւնը  
այս է որ երկիրն է դարձողը, եւ  
ո՛չ թէ արեւը:

Մեր մոլորակը նոյն ատեն կը դառնայ արեւուն շուրջ հաւկթային շրջանով: Այս շրջանը  
կը տեւէ 365 եւ քառորդ օր:

Երկիրը իր առանցքին վրայ թեքած է: Ասիկա  
կը նշանակէ որ իւրաքանչիւր անգամ որ  
կը դառնայ, երկրին Հիւսիսային կիսագունդը կը հակի  
դեպի արեւը իր ամառուան ամիսներուն: Օրերը կ'ըլլան  
տաքուկ եւ երկար, իսկ գիշերները՝ կարճ: Այդ  
միջոցին Յարաւային կիսագունդը իր ձմեռը կ'ունենայ: Դուն գիշերները ցերեկսերէն աւելի երկար կ'ըլլան:

Յունիսի 21-ին, այնպէս կը թուի, որ արեւը  
կը սկսի դեպի հարաւ շարժի: Ասիկա կը կոչուի  
ամառնային արեւադարձ: Զմրան ընթացքին հարաւային  
կիսագունդը արեւին դիմաց կ'ըլլայ եւ  
կ'ունենայ իր ամառը: Զմեռնային արեւադարձը  
մօտաւորապէս 21 Դեկտեմբերին տեղի կ'ունենայ: Այն ատեն արեւը կը թուի իր ուղղութիւնը  
դեպի հիւսիս դարձուցած է:

Մարտ եւ Սեպտեմբեր ամիսներուն,  
արեւը կը թուի կանգնած ըլլալ ուղղակի հասարակածին վրայ: Այն  
ատեն հիւսիսային կիսագունդը՝  
Մարտին, գարուն կ'ունենայ, իսկ  
Սեպտեմբերին՝ աշուն: Յարաւային  
կիսագունդի պարագային այս եղանակները կը շըրջուին: